

### 1993 ԱՄԱՆՈՐԻ ԵՐԵԿՈՅԹ

Ուրիշ տարիներու նման, Կաղանդի նախօրեակին (ըստ Հին Տոմարի), 13 Յունուար, Չորեքշաբթի, Ժառ. Վարժարանի ճաշարանին մէջ տեղի ունեցաւ "Կաղանդ Պապա" յի հանդէսը: Տօնածառին եւ սրահին զարդարանքները կը գերազանցէին նախորդ տարիներունը: Հոն էին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, ամբողջ Միաբանութիւնը, աշակերտութիւնը, ուսուցչական կազմը եւ Ս. Աթոռոյ պաշտօնէութիւնը: Յայտագիրը՝ ոչ երկար, այլ հանելի էր ու բովանդակալից: Երաժշտութեան

ուսուցիչ Պր. Վահէ Գալայնեանի մատները դաշնակի ստեղնաշարերէն առաջ բերին Սուրբ Ծննդեան եւ ազգային հեշտալուր մեղեդիներ: Եղան երգեր եւ արտասանութիւններ: Տեսուչ Հոգշ. Գուսան Վրդ. Ալնանեանի բացման խօսքով սկսած երեկոյթը փակուեցաւ Ամեն. Ս. Պատրիարք Հօր փակման խօսքով: Անկէ առաջ արդէն Կաղանդ Պապան իր նուէրները բաժնած էր բոլորին եւ իր կատակախառն խօսքերով քրքիջը շարժած ներկաներուն: "Հայր Մեր"ով փակուեցաւ երեկոյթը:

Գ.Ճ.

### ՊԱՏՐԻԱՐԿ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԽՕՍԲԸ ԿԱՂԱՆԴԻ ԳԻՇԵՐԻՆ 1993 ՅՈՒՆՈՒԱՐ 13ԻՆ

Գոհունակութիւնս կ'ուզեմ յայտնել կաղանդի այս երեկոյեան յայտագրի բովանդակութեան մասին: Խօսք առնողները ցոյց տուին թէ գիտեն ետ նայիլ՝ անցեալին, եւ չկորսուիլ յարուցուած հարցերուն, դժուարութիւններուն կամ ճախորդութիւններուն բաւիղին մէջ: Միւս կողմէ գիտեն նայիլ առաջ, դէպի ապագան, խանդավառութեամբ իրագործելի նպատակներու տեսիլքով:

Պէտք է դադրին նմանել այն մարդոց որոնք իրենց տկարութիւնը կը տեսնեն, իրենց ճախորդութիւններէն կը բռնուին, եւ այդ ճախորդութեանց պատճառով եղած տեղերին կը մնան, եւ կ'որոշեն առաջ չերթալ: Մեր ընտանիքին մէջ, պէտք է այդպիսիներուն թիւը պակսեցնենք: Պէտք է օգնենք, եւ այդպիսիներուն թելերէն բռնենք (ինչպէս կ'ըսեն) եւ գիրենք յառաջ տանինք, յուսալով որ Աստուած անհրաժեշտ ուժը կու տայ տկարներուն: Եւ Աստուած արդարեւ կու տայ: Մենք այդ

հաւատը ունինք: Անցեալ շաբաթ, երբ "Որդոց Որոտման" տօնին առիթով Միաբանական ճաշարան հաւաքուած էինք միաբան եղբայրներով, ժառանգաւորաց Վարժարանի աշակերտներով եւ ուսուցիչներով, կ'ըսէինք թէ ինչպէս մեր ընտանիքին իրական պատկերը կը տեսնենք այնտեղ:

Եւ կ'ուզէինք հաւատալ որ մենք կը զգանք որ մեզմէ ամէն մէկը առանձին առանձին պարտականութիւններ ունի, եւ թաղուած ենք մեզի վստահուած գործերուն մէջ: Եւ թերեւս մեր գլուխը թաղած մեր գործին մէջ, կը մոռնանք որ մենք կը պատկանինք այդ մեծ ընտանիքին: Եւ կը մտադրէի որ այդ վտանգը չիրականանայ:

Այսօրուան այս երեկոյթին, մեր ընդարձակ ընտանիքին ուրիշ նիւղաւորեալ մասերը մէկտեղուած եւ ներկայ են. - Մեր դիւանի, տպարաններու եւ այլ հաստատութեանց պաշտօնեաները, մեր երկու վարժարաններու ուսուցիչները, մեր Սուրբ Տեղեաց եւ եկեղեցիին մէջ ծառայողներու